

ԱՏՈՄ ԵԱՐԱՎԱՆԵԱՆ

ՀԱՅՈՒԹԻՒՆԵՐԸ

Դեռ նոր, 1906-ին էր որ, մը ըստ երկացաւ «Հայորդիներ» ու երկրորդ շարքը. և անցեալ ապրի, Փարիզ, «Հոգեւարդի և Յոյսի Զահեր»ը: Այսօր սակայն ատոնք ամէն հայու սրտի ու մաքի մէջ փոխազրուած են, լափուած, սպառած են: — Այսամանթօն՝ մեր օրերուն ակնցիներունը և ամենունն է:

Հայ Յ. Դաշնակցութիւնը ձեռք զարկաւ անոնց կրկին տպագրութեան ի կ. Պուլս. գեղեցիկ մտածութիւնն ալ ունենալով՝ Հայրենիքին մէջ հրատարակելու պ. Եարճանեանի բոլոր գրութիւնները՝ որոնք «հայրենիքի լեռներէն, զաջոներէն, այզիներէն և հովիտներէն անդին» լոյս տեսած էին: Հիմայ հրապարակ ելած է «Հայ-որդիներ» ու առաջին և երկրորդ շարքին Բ. տպագրութիւնը, միահատոր, 67 էջով, ընափր թողթի վրայ¹:

Հեղինակին իւրացանչիւր հատորիկը որ մամուլի տակէն կը հանուէր՝ մըրիկի արագութեամբ կը սուրար ամրող հայորդիները փոթորկելու համար: Այդ առիթներով՝ պ. Ալոմ շատ մտածել՝ և աւելի՝ շատ խօսել տուաւ իր վրայ: Դրուատիցներու, հիացումներու գանձարանը պարպուեցաւ, և զժուար է, այս ժամուա, զայն ծափահարել՝ առանց փոշոտած cliché մը գործածելու:

Մեր օրերուն սիրուած բանաստեղծն է պ. Եարճանեան, ինչպէս սիրուած վիպասանն է պ. Ալարոնեան: Աւելակներ և արիւններ երգելով՝ ատոնք ամենասիրելի զէմքերը զարձան ժողովրդին՝ որ աւելակներու և արիւններու մէջ կ'ապրէր: Ամենամօտէն նայեցան, շօշափեցին ու բալասան կապեցին անոր վէրքերուն՝ և ըսին արցունքու աչքերուն. «Արցունքներ-

նիդ չորցուցէ՛ք. ահաւասիկ առաւտննը ըը կը ճնշուուին»: Մարտիկները ինկան դաշտերու վրայ, ձորերու մէջ. անոնք հետեւեցան, և

«Նախանձութեամբ ու տարիանքով հուղին վրայ ծնրադիր՝

Իրենց հերոսի քայլերուն հետքը երկիւզածորէն համբուրեցին»...

Զանոնց երգեցին ու հոչակեցին. անոնց յիշատակովը գինովցան:

Պ. Այսամանթօյի տողերը մարմար են, շղթայուած. կարդայ միայն կարելի չէ. ընթերցողը, բնազդաբար, բռունց կը վեցնէ օղոյ մէջ, բանաստեղծի հոգին իրեն փոխանցած է. ինքզինըը սազմական հողի մը վրայ կը զգայ, պալատի մը բով՝ որ աչքերուն առջեւ աւելակի կը փոխուի. հայրենի աղքէւրի մը մօտիկ՝ որ յանկարծ արիւնոտած կը հոսի:

Ականատես սարսափելի օրերուն՝ Արշալոյսին մօտ երկրին այդ զաւակը՝ առաւօտեան ցօղերով և արիւնի կաթիլներով թրջած է իր ստանաւորները, որոնք դիւցազներգութիւններ են, արամեր են՝ արևելեան երեակայութեամբ դիտուած ու ահեղօրէն խոչըրցած: Իր իւրացանչիւր բառը՝ պատկեր մ'ունի իր մէջ: Իր զազափարները՝ քիչ մը միակերպ, թերեւս, բայց միշտ մարտագոտ են, կրակոտ, ապրատամբեցնող: Այսամանթօյի բոլոր գրութեանց կնիքն է աս: Հայրենիքի մոխիրները աեսնող, անոնց վրայ նոյն իսկ լացող՝ բայց զարձեալ աննկուն. Իր Յոյսին ջահը բնաւ չի մարիր. ան միշտ իր զըլիուն վերև կը պլազայ:

Հայորդիները կարդալով՝ մէրթ կը կարծէք թէ մշուշի զաւկին՝ Փինագլին խօսեցերը կը լսէց. Օսիանն է. ու մերթ՝ արեգակին սիրելի երկիրներուն մէջ էք, պայծառ, արևոտ մօքի մը հետ, բայց ըմբռուստ, չաղոթող:

Այդ կուռ տողերը՝ ծրարուած են սակայն անշուգօրէն: Մէրգիւրանի քերթուածներու նման՝ պ. Ալոմիններն ալ անտաշ են, բնութեան մէջ գտնուած: Արուեստ՝ բնաւ: Փիտի հաւտայից թէ ա-

1. Կ. Պուլս, 1908. — գիւղ 5 դրուշ. — 38 կոպ. — 1 գր.

տոնք առանձնական յուշատեարեր են՝ ու ըոնց մէջ բանաստեղծին մէկը դեռ նախազիծիրը զրած է երր, որուան սոսկում ներէն վիրաւոր, արին տեսնող աչքերով՝ իր մնաւոր յիշատակներուն հետ՝ առանձնացած է իր սեննեակը, ուրկէ անոնք գողցուած և հրատարակուած են:

Ափ մը մոխիր, ափ մը մոխիր կ'ու զէր զոնէ տեսնել պ. կարճանեան իր հայրենիքն, զոր օստարութեան մէջ կ'երազէր միշտ իւ հիմայ կը կոխէ իրմէ այնքան ուժգնօրէն ու սիրապատար երգուած հողին վրայ. կը քալէ վերջապէս աւերակներու բովիքն, որոնց ծերպերուն մէջն անող կանաչը իրեն կը ժապի՛ բանաստեղծին անմահութիւն խոստանալով, իր աւերակ Հայրենիքն՝ կանանչ օրեր...

Հ. Պ. Բահոնան

Ա. ԶԱՆԵԱՆ

Բացուող Ծաղկիկներ. — Կետմքի Գարունքին

Բանաստեղծութիւնը, ուսւահայերու բով, ծաղիկ մըն է զոր մէկը կը հոտուը-տայ՝ պարզապէս . . . պարապ չկենալու համար : Շատերը ուսանաւոր կը զրեն՝ վասն զի արձակէն յոզնած են ալ՝ «Ուտանաւոր գրելը, կ'ըսէ տեղ մը թոլմառյ, կը նմանի այն մշակն՝ որ պարելով կը հերկէ» : Ուսւահայերու մեծամասնութիւնը այդ իմաստասէրին կարծիքն են: կը վախեն որ իրենք ալ . . . պարելով չքալեն:

Ամանք ալ բանաստեղծութիւնը հառաչներ, վախեր յայտնելու միջոց մը նկատած են. վասն զի, կ'ըսէն, ամօթ է որ մարդ իր սրտին կսկիծը արձակօրէն յայտնէ ուրիշներուն,

Ա. Զանեանի Բացուող ծաղկիկները և կետմքի Գարունքին՝ ուսանաւորներու հաւաքածոն՝ վերջին ըսածս կը պնդէ, բայց առաջին ըսածս ալ չի հերթեր, չեղինակը իր տողերուն աշուպակն գոյն մը տուած

է: Ճարտարապետական նորելուկ style մըն է որ նոր չչից մը հին կ'երեցնէ: կը կարծեն թէ՝ զինիին պէս՝ ամէն բանի հին լաւ է: Եւ յետոյ՝ արհամարհանքի ժը պիտը շրթունքին՝ հրապարակին վրայ բանի անզամ լած եմ. «Քիզի հետ աւելորդ է իսուիլը, հին գաղափարներով ես»: (Ցուլիսէն ասղին՝ «Հին ոէժմէն ես»):

Բացուող ծաղիկներուն բանաստեղծը, ամենէն առաջ, ուսանաւոր զրելու մզուած է լուու կենալու ամօթէն՝ քան բան մ'ըսելու տենչէն:

«Ի՞նչ պատմիմ, և ոչիմ, - բայց լուին ի՞նչ կատարի՞»:

Պիտի ըսէին թէ շատ լաւ կ'ընէ: Ամէն մարդ, իր շուրջին հետ, իր վիշտերն ալ ունի. բայց ոմանց, կ'երեի, կարծիքն է թէ ով որ զայն զրով ալ ասոր անոր չչայտնէ՝ աղուոր ապացոյց մը տուած կ'ըլլայ թէ բնաւ վիշտ չունի, կամ՝ աւելի աղուորը՝ անզգայ է: իսկ ինչ են անոնք որ, միայն նոր վերնազիրներ զնելով, հին, հազար անզամ ժամծըմուած բաները կը կրկնեն:

C'est de ce cococo!

Զանեանի ուսանաւորներուն մէջ այն պիմիներ ալ կան՝ որոնք ա. Շ. կուրզինեանի ուսանաւորը կը յիշեցնեն . . . միայն ձեռով: Արյարշու Ղօղանէները Զանեան կը կարծէ թէ իր կետմքի Գարունքին՝ միայն ժամանակով առաջ է: Արժանիքով ալ առաջ է, կ'աւելցնեն:

Տ. Կուրզինեան Պաշտօն մը ունի, անով ներշնչուած է: Աշխատաւորներու կսկիծը և կտա նէկրիի թափի՛ իր մուսային թեերը եղան: Տեսէք.

Բարձի՛ ուսիրիս քո թիոք — կոկիծ, նորիկը ու միջեր ամնութ տամշանքիք, կնաս կակածք և սրտիդ ամրիծ բոյր ցաւրը և խաչ կետմքիդ:

Թող՝ կաթիլլանքով՝ նշշման կապաթից, կաթին սրտիմ մէջ տեսներ մարդի, սցէտ խաւարում, զիմեր ամնկալից, լորուս լիրումամ ծիկերը խամրած . . .

Ա. Զանեանի թափիծը իրեն անձնա-

1. Բագու, ապ. «Տրուդ» — 1908.